

տութիւնները, որոնք գրուած են ռուսերին եւ կը զբաղին հայ պատմութեան եւ մատենագրութեան ամենակարեւոր հարցերով։ Անշուշտ մասնաւորապէս ռուսահայոց կիյաց հայթային ել այս գիրութեան։

Առջեւու ունիմ Poehlmannen յիշողութիւնը կրթելու մեթոդին, հետեւողութեամբ պատրաստուած ձեռնարկութիւն մը — ուսուցչնեւ քի-բացուած, որ նոր լոյս կը տեսնէ։

Ցարիներու ընթացքի մէջ յիշողութեան օրինաց մասն զննութեամբ յաջողած է Գէօլման յերեւան հանել լեզու սորվլու գիրտուոյն եղանակ մը, որ իւր աւանդան կերպավ եւ յօրինաւածուած ամամին ոչ միայն չի յոդեցներ ուսանողին մտքն ու յիշողութելու, այլ եւ կը քաղցրացնէ ուսուուն եւ կը խրախուս աւելի եւ անդեամբ յարաւելու նոյնին մէջ։

Այս առաւելութիւնը, որչափ ծանօթ է մազի փորձով, առանձայնատուկ է մայր Poehlmannen մեթոդին, որուն շնորհիւ այնպէս սիրուած է եւ ունի այժմ եւ-բուզայի մէջ լեզուներ սորվլցնելու համար մասնաւոր հասանաւութիւններ, եւ ինքնուսցց դասոգիրեց գաղղիքերէնի, Անդզիերէնի, Խաչելքէնի, Սպաներէնի եւ համար։

Ինքնուսցց դասոգիրեց առաւելութեանց եթէ փորձով հասու չըլլայիկ, պիտի կասկանէինք այն անմիտ վկայութեանց վկայ, որոնք ամէն լեզու տրուած կը գրուատեն մահայն ձեռնարկութեան բացարձակ առաւելութիւնները (Հմտն. Յայտարարութիւնը¹)։

Ավ որ կը բաշխաց ծանօթանալ ռուսերէնի, այնպիսւցն կը յանձնելիք վերմապէս որ իւր առաջին փորձն ընէ այս մեթոդի վրայէն։

ՓՈՐՈՂՆ



ՏՕՔԹՈՐ Մ. ՎԱՀՆ. — Մի փորդիկ ծալկեփունչ զերտական ուսանասեղութիւնէ — ինքնազիր բանաւութիւններ։ Վեճնա, Միթիք. Տպ. Թ. էլ. 67։

Գրբուշիո ներքին ճակատը կը զարդարէ նուիրման ձեւը՝ “Առ նորին մեծութիւն, շնորհափայլ իշխանուհի” Պ. Արդութեան շնորհափայլ կը անդաման մասնաւանդ հետաքանչ հարցարարութիւնուն։ որուն կը յաջորդէ փորդիկ երկայնաբազուկուն։

¹ Անդունին յօրինաւածութեան աւելի մրցաւած ծանօթանաւած համար կը յանձնելիք անդունին Յայտարարութիւնը (Prospekt A.), որը ամէն ինքրու իրայ առանաւանց գնացք հետեւաւ, հայեաւ։ Poehlmannen Sprach-Institut.

Berlin W.
Wittenbergplatz 1.

յառաջարան մը, որով կը բացարէ թարգմանին իր համեստ նպաստակը՝ “ծանօթացընել հայ ժողովրդին գերման ազգի բանասանելներո գործերէն մի քանիներու թարգմանութեամբը”, զոր վեցին տանեակ տարիներու ընթացքըն մէջ ի գլուխ հանած է։

Մ. Վ. ՎԱՀՆ. Կը ներկայացնէ իր այս գրքոյիը “Ծաղկեթունը”, անուան տակ, յորում մէն մի բանասանեղութեմին՝ իր ծաղկի ուրոյն գունով՝ համընթանայ այդ փունջի համադրութիւնը ըստ կարի հրապարիչ մելու։

Ինչպէս արդէն ճակատը ցոյց կու տայ՝ գրքուն երկու անկախ մասերու բաննուած է բանասանեղութիւններ՝ թարգմանած (1—51) եւ ինքնագիր (55—67). Ա. Մասին մէջ առանձին ուշագրութեան արժանի հասուածներ են. Die Legende vom Hufeisen (Goethe, էջ 16), Der Graf von Habsburg (Schiller, 20), Frauenwürde (Schiller, 25), Abend (Schiller, 29), Der Ring des Polykrates (Schiller, 36), Die junge Mutter (Julius Sturm, 50). — Ասովք իրենց բնագիրներուն հետո ուղիղ եւ անայիշաք կը նեթման, ինչպէս քանի մը հասուածներու համամատութիւնը ցոյց պաւու, որչափ որ ալ անոնց պական սեղակ եւ բնագրին յատուկ բացարութեան նրբութիւնը Միևն փոլունէ գնահատող աշք պիտի նկատի ընթերցողն հայերէն լեզուի անպանցյա պարզութիւնը, որ գործիս ամբողջութենէն կը ցոլնայ, որչափ որ ալ յանդով գոելու արուեստ տակաւին շատ բաշխալի կետեր թողաւ։ — Ինչ որ գիրեցինը թարգմանածից համար, նյոյն կ'ըսնիք ինքնագիրներու համար ալ, ասոնց կարգին մէջ համեմուզ պիտի կարդացուին մասնաւանդ հետաքանչը պահը. Վէլ (57), Ա. Դիլին Ալեքսանդր (59), Բանսունի (61) եւ Ա. Օլեն (63),

Առանցմեն զատ գիտելու կէտ մնն ալ է տառագրաձևութիւնը։ Մ. Վ. ՎԱՀՆ. որչափ կը տեսնուի, այս մասին որոշ ուղղութեամբ մը չէ զեկավարուած։

Անդմիունելի մաց մեզի թէ ինչու արդեպ հայերէնի յատուկ կիսաբրութեան նշաները ի պատ արտաբունելով հայերէն գործ մը անոնց փոփարէն կը գործածուին եւ բրոպական ները։

Հ. Գ. ՍԱՄՈՒԷԼԻԵՍԻՆ

